

նական գրապատն, և արքունի տաճարն, նորա առաջին մտածութիւնն եղած է աւելի չքեզ, փառաւոր և վեհապանն պաշտամունքի տուն մը յօրինել երկնանման իւր պաշտամ Արտուծոյն, որ աստղերէն և արևէն բարձր կը թագաւորէ յերկինու Տարակոյս չկայ որ այս յանող գաղափարի ներշնչողն եղած են Հայաստանի երկու լուսաւորիշներն՝ Սահակ և Մեսորոր, որոց գրի արդինք ցարդ ընդունուած է ոսկեղինիկ գիրքն Ադաթ անգեղզափ, յորում աստուածային տեսնեան պատմող կը հանդիսանայ Ս. Գր. Լուսաւորիշ. «Եւ չորեցունց սեանցն ի վերայ խաչիցն կամարք գարմանաւուք ի մինեանս կապեցան, և ի վերայ այնորիկ սեսի գըմքեթաձեւ, խորանարդ, ամպեղէն շինուած աստուածակերու զարմանալիք՝»: Հայկական գմբեթաւոր ճարտարապետութիւնն Դ. - Ե գարուն, արքէն հարկանութիւնն է: Այս տեսիւքի ձեռով և ոչ ուրիշ կերպ շինուած է Հայաստանի առաջին Հայրապետական Այր Եկեղեցին: Քննադասութեան ասպարէզն բաց է ամենքի առջև, թող խօսի քաջագինը:

Եղբակացնելով մեր ցայս վայր գրածէն, պիտի ասենք որ Հայաստանի նախապատմական տներու լաւագոյն և զարգացած օրինակը կը սեսնուի Լակոնիոյ Տիրինուոյ քաշաքի պեղամերու միջնորդ յամունուած Ան-ԿԱՅՈՒՆ Կոչուած դահլիճը իւր գառարանով և լոյսանցոյց երդիվով: Այս ակներն է որ Հայն և Եղին, իսկզբան իրանց քաղաքան-կրթութեան՝ ունեցած են մի և նոյն ձևի ռեակարաններն: Հայն շնորհի իւր քառակուսի և կորնթարդ ձեղունով տան՝ յանքեր է իւր ՍԻՆԱԿՈԱԼ ԱԱՄՐԱՊՈԱԿ ՔԱՐԱՇԵՆ ԳՄՐԻԹԻՆ: իսկ Յոյնն ԱԵԿարնի տափառակ ծածքով տուեր է աշխարհի իւր ՌԱԿԵ-ՁԵՂՈՒՆ ՓԱՑՏԱՆԱԼՎ ԲԱՋԻԼԿԱՎԱՆ:

(Հարունակելի) Հ. Գորերէ, ՆԱԶԱՊԵՏԱՆ

1. Ար. էջ 552. տպ. Վենեարկ, 1835:



Կ Բ Ա Կ Ա Ն

ՍՊԸՆԿԼԵՍ

## ԻԴԻՊՈՍ ԹԱԳԱԽՈՐ

(Եար. տես Բազմ. 1927, էջ 251)

ԵՐՐՈՐԴ Ա.ՐԸ.ԲՈՒ.Մ

ԿՐԵՈՒ, ՊԱՐ, ԻԴԻՊՈՍ, ՑՈԿԱՏԸ

ԿՐԵՈՒ

Քաղաքացիք, իմանալով որ արքայն իդիպոս զիս ամբաստաներ է զժնէկ զնպատութեամբ, կու զամ սասակի զայրացած: Զի եթէ իր տպէտներուն մէջ արդի կը համարի թէ ես իրեն քասակար եղած ըլլամ՝ ըլլայ խօսով թէ գործով, Ամբաստանող այդ խօսքիուն բեռն տակ Զի կրնար կեանք հանգութելի ըլլալ ինձ: Խոդիրն անանկ թեթեւ ֆասի վըրայ էն, Պինտ մեծ աղետը պիտի լ'ալր ինձ համար, Քաղաքիս մէջ կոչուիլ մատնէ ապիրատ, կոչուիլ մատնէ սիրելեացէն եւ քենէ:

ՊԱՐ

Այդ կշտամբանին ըլլայ թերեւս արդիւնք Սրտմըտութեան՝ քան թէ մաքի համոզման: ԿՐԵՈՒ

Բայց ինչ բանով յայտնի եղաւ որ գուշակն իմ խորհրդով ըստ ըլլայ սուտ բաներ:

ՊԱՐ

Բամաւ ատոնք, բայց չեմ զիտեր ինչ մաքով:

ԿՐԵՈՒ

Այդ մուրն ուղիղ ացքով մաքով վրաս քըսեց:

ՊԱՐ

Ես ինչ զիտնամ, չեմ տեսներ ինչ որ կ'ընեն իշխաններն: ան ահա կ'ելէ պալատէն:

ԻԴԻՊՈՍ

Դոնն ես, եւ ինչպէս եկար, ինչ երեսով ելեր եկեր ես մինչեւ իմ յարկիս տակ. Կեանքիս յայտնի դաւաճանողդ, պնտութեանս Յայտ համարձակ աւազակողդ. օ՞ն ըսէ, Աստուածներուն անունով, ինչ վատութիւն

Եւ կամ թէ ի՞նչ յիմարութիւն տեսար վրաս, Որ որոշում տըլիք ընել այս բաներն. Ու ես պիտի չիմանայի՛ խորամանկ Այդ գու ոճիրդ, եւ իմացած՝ զայն պիտի Չըմբրժէ՛. եւ արդ խննիթի չէ՝ գու գործդ Որ շուղեւու ես եկի թագ մը առանց Ժողովուրդի, բարեկամաց օգնութեան, Զոր կը ստահայ մարդ ամբոխով, զանձերով,

## ԿՐԵՇՆ

Կ'ուզե՞ն քեզի բան մ'ըսեմ ես. լըսէ նախ խօսիդ դէմ խօսք, եւ լըսէլէդ վերջ դատէ:

## ԻԴԻԳՈՍ

Խօսիլ գիտես, բայց լըսելու սիրու չունիմ. Զի ես զըտայ մէջըդ սոսի մ'ոխերիմ:

## ԿՐԵՇՆ

Բայց նախ լըսէ ինչ որ քեզի պիտի 'սեմ:

## ԻԴԻԳՈՍ

Մի 'սեր ինծի թէ գաւահան մը չես դուն:

## ԿՐԵՇՆ

Ցամատութիւնն եթէ անմիտ դուն բարիք կը համարի՞ արդարութեամբ՝ չես խորհիր:

## ԻԴԻԳՈՍ

Իսկ եթէ դուն կը մըտածեն քեսայրիդ Զարիք ընել անպատիմ՝ ծուռ կը խորհիր:

## ԿՐԵՇՆ

Ինչ որ կ'ըսեն ճիշդ է. զիտուր ինձ սակայն ի՞նչ չարչարանք է որ կըրեր եմ կ'ըսեն:

## ԻԴԻԳՈՍ

Համոզեցի՞ր դուն զիս թէ ոչ՝ թէ պէտք էք Մարդ գրկէ՛ կանչէի գէտն անուանի:

## ԿՐԵՇՆ

Եւ հիմա եւս նոյն կարծիքին վըրան եմ:

## ԻԴԻԳՈՍ

Երբէ՞ն ի վեր է որ ուրեմբն լայսու...

## ԿՐԵՇՆ

Ի՞նչ է ըրեմ, կ'ըսես, ես չեմ հասկընար:

## ԻԴԻԳՈՍ

Անհետացաւ մահահրաւէր ոճիրով:

## ԿՐԵՇՆ

Կրնան չափուիլ ժամանակներ երկայն՝ հին:

## ԻԴԻԳՈՍ

Այդ գուշակն այն ատեն կ'ընէ՞ր իր արուեստն: Կրէ՛ն

Դոյն գիտութիւնն ու նոյն պատիւը ունէր:

## ԻԴԻԳՈՍ

Եւ այն ատեն յիշատակէ՞ց զիս երբեք: Կրէ՛ն

Ոչ երբեք, ՞իմ ներկայութեանըս զոնէ: ԻԴԻԳՈՍ

Բայց գուք ինգիր ու խոյզ չըրի՞ր մեռեալին: Կրէ՛ն

Ըրինք, մինչպէս չըրինք, բայց բան չիմացանք: ԻԴԻԳՈՍ

Ուրեմըն այդ իմաստունն այն ժամանակ ինչո՞ւ չըսաւ այդ բաներն:

## ԿՐԵՇՆ

Ե՛ս չեմ զիտեր, Զի կը սիրեմ չըգիտցած բանըս լըսէլ:

## ԻԴԻԳՈՍ

Գիշ մը զիտես զոնէ, եւ լաւ խորհելով Պիտի կրնաս ըսել:

## ԿՐԵՇՆ

Եւ ի՞նչ բան է այդ. Զի թէ երբեք զիտեմ՝ պիտի չըմերժեմ:

## ԻԴԻԳՈՍ

Համաձանած եթէ լըլլար ան քու հետ, Զիս լայսոի մարդասպան չէր քարոզեր:

## ԿՐԵՇՆ

Եթէ այդպէս կ'ըսէ՝ գու ինքըդ զիտես, Բայց ես պատշաճ կը համարիմ ուսանիլ գենէ՛ ինչպէս գուն արդ ինչ կ'ուսանիս:

## ԻԴԻԳՈՍ

Հարցուր, ոչ ոք պիտի սպանող բռնէ զիս: Կրէ՛ն

Ուրեմըն ի՞նչ. քոյլսն չառի՞ր դու կնութեան:

## ԻԴԻԳՈՍ

Կարելի չէ հարցուցած բանդ ուրանալ:

## ԿՐԵՇՆ

Զե՞ս բաժներ հետն իշխանութիւն եւ աթոռ:

## ԻԴԻԳՈՍ

Կ'առնէ ինէ անիկա ինչ որ ուզէ:

ԿՐԵՇՆ

Խոկ ես երբորդըս հաւասար չեմ ձեզի:

## ԻԴԻԳՈՍ

Կը թուխ ատոր մէջ նենգամիտ բարեկամ:

ԿՐԵՇՆ

Ո՛չ, եթէ լաւ խորհրդածն ինծի պէս:  
Եւ արդ, նախ առ քննէ. կայ մարդ որ ընտրէ  
Վախով իշխել քան թէ ննջել ապահով,  
Եղբ արդէն նոյն իշխանութիւնը ունի:  
Ես թագաւոր ըլլալու բաղձը չունիմ,  
Ալ ունիմ տեղն ալփայաքար իշենլու,  
Ինչպէս ամէն մարդ որ գիտէ զգաստանալ:  
Ալոր ես անվան ունիմ ամէն բան քենն:  
Եթէ իշխան ըլլայի՛ շամ բան անշուշտ  
Պիտի՞նէի ասանց երբեք ուզելու.

Իշխանութիւնն ի՞նչպէս կրնար ունենալ  
Ինծի համար աւելի քաջցըր հրապոյր  
Քան թէ տիրեկն իշխանաբար՝ անտրում:  
Անդրան անմիտ չեմ ատակախ որ զգամամ  
Ուրիշ բան՝ թէ փառք օգտի միացած:  
Առ գոհ եմ ես ամէն բանն, ամէն ոք  
Ալոր կ'ողջունէ զիս. արդ անոնք որ ունին  
Պէտք քենէ չորսը խնդրելու՝ ինձ կը դիմնն.  
Կրնան ամէն բան ընդունիլ իմ ձեռքորդ:  
Ալոնք թողած՝ ի՞նչպէս ընտրեմ պիտի զայն,

Խելացի միտքն այդ աստիճան չի թիւրիր:  
Երբեք կազմած չեմ այդպիսի փափաներ,  
Ունեցողին ալ պիտի թեր յելլէի:  
Եւ ասոր ի՞ր ապացոյց զնն գուն դելիքիս,  
Եւ ըստուգէ թէ ես պատգամը բերի՛  
Հաւատարիմ. ընդհակառակն եթէ գուն  
Կը համարիս որ գուշակին հետ մէկանց  
Գուն մասիդ զէլ խորհած ըլլալու զարկ ինծի,  
Բայց ոչ թէ լոկ մէկ վընդուով, այլ կրկին,  
Եւ իմինովս են քուկինովդ: Սընուոր  
Կասկածներով՝ ասանց ինծի՛ մէ՛ գուն զիս  
Գասապարսեր: զի արգար չէ շըփոթել  
Բարին չարին հետ, եւ ոչ չարը բարոյին:  
Մերժել խոտել հաւատարիմ բարեկամն  
Ու մերժել կիանքը՝ որ իրեն սիրելի՛  
Է զեր ի վեր, միինընյ բանն ըսել է:  
Ժամանակաւ պիտ' հասկընաս այս բաներն.  
Արդար մարդուն լոկ ժամանակն է ցուցէ:  
Աս հասկընաս պիտի գուն մէկ օրուան մէշ:

## ԻԴԻԳՈՍ

Ալիկալելէ զգուշացողին համար ան  
Լաւ խօսեցաւ, արփայ. արագ դատողներն  
Անսըխալ չեն երբեք:

## ԻԴԻԳՈՍ

Երբ մէկը զատուկ  
Դաւ սարթելուն արագ արագ կը վազէ,  
Հարկ է որ ես ալ իմ վընդուս արագ տամ.  
Թէ դանդաղիմ՝ ան կը հանէ դաւն իր զլուի  
Եւ իմ շանգիրըս կը մընան ապարդիւն:

ԿՐԵՇՆ

Ալոր ի՞նչ կ'ուզիս. զիս վըտարել այս երկրէն:

ԻԴԻԳՈՍ

Երբեք. քու մահող կ'ուզեմ ոչ թէ աքսոր:

ԿՐԵՇՆ

Բայց նախ յայտնէ՛ ինծի պատճանը որիդ:

ԻԴԻԳՈՍ

Երբեք ըմբոստ եւ ապաստամբ կը խօսիս:

ԿՐԵՇՆ

Արովհետեւ քեզ իմաստուն չեմ տեսներ:

ԻԴԻԳՈՍ

Բայց գոնէ իմ շահերուս մէջ:

ԿՐԵՇՆ

Այլ նաեւ

Իմիններուս:

ԻԴԻԳՈՍ

Սակայն գուն չար մարդ մըն ես:

ԿՐԵՇՆ

Խոկ թէ տեղեակ չես:

ԻԴԻԳՈՍ

Բայց պէտք է հնազանդիս:

ԿՐԵՇՆ

Ո՛չ, եթէ չար են համաններդ:

ԻԴԻԳՈՍ

Ո՞վ քաղաք:

ԿՐԵՇՆ

Քաղաքն ես ալ կրնամ կոչել՝ ոչ լոկ գուն:

ՊԱՐ

Խիսաններ, լուս կեցէք. ահա կը տեսնեմ

Որ օրկաստէն կ'ելլէ սունէն. կու զայ նէ

Ճիշդ տեսներ. նէ՛ պէտք է վերջ տայ կոռուին:

## ՅՈՒԱՆՏԵ

Ո՞վ թշուառներ, ինո՞ն համար մէջերնիդ  
Լեզուի անխելք ճակատամարտ կը հանէք.  
Զէք ամըշնար՝ երգոր երկիրը արդէն  
Կը ուղայտիր՝ անձնական ոփ կը զբուէք:  
Ու գուն տուն չես երթար, եւ դուն, կըրէոն,  
Քու տունդ, ոչինչ բանէ կըրակ չըհանէք:

## ԿՐԵԱՆ

Գոյր, ամուսինըդ իդիպոս կը գատէ  
Յարմար՝ զլիչս դժնէք բաներ անցընել,  
Երկու չարեաց մին ընտրելով. կամ մերժել  
Ջիս իմ երկրուն, եւ կամ բռնել սպանել զիս:

## ԽԴԻԳՈՍ

Զեմ ուրանար, տիկին. ես զինք բռնեցի  
Երբ կը լարէր ինծի դէմ դաւ մը նենգուու:

## ԿՐԵԱՆ

Թող չապրիմ ես, այլ անիծեալ կորսըրիմ  
Եթէ երբէք բան մ'ըրի քու 'սածներէդ:

## ՑՈՒԱՆՏԵ

Աստուածներուն անունով, ով իդիպոս,  
Ըստածներուն հաւատա՛, զիս երդումէն  
Պատկառելով մանաւանդ. նոյնպէս ինձմէ:  
Եւ ասոնցմէ՝ որոնք կեցած են հոս շորջ:

## ՊԱՐ

Կ'աղաքիմ, ով իշխան, լոսէ՝ հաճութեամր,  
Իդիգոս

Ի՞նչ բանի մէջ կ'ուզես որ քեզ ունկնդրէմ:

## ՊԱՐ

Անկէ՝ որ չէր պանդոյր մը նախ եւ առաջ,  
Եւ հիմա մնե է երդումով՝ ակնաձէ՛:

## ԽԴԻԳՈՍ

Դիտեն թէ ինչ կ'ուզես:

## ՊԱՐ

Դիտեմ:

## ԽԴԻԳՈՍ

Մեկնէ՝ 'սածդ:

## ՊԱՐ

Պարզ կասկածի մը վըրայ մի վըտարեր  
Սուրբ երդումով պաշտպանուած մէկ բարեկամդ:

## ԽԴԻԳՈՍ

Արդ քաջ զիտցիր. գուն ինդրելով այս բաներն  
Կը ինդրես մահըս կամ արսորս այս երկիչն:

## ՊԱՐ

Ո՛չ, առաջին աստուածն՝ Արեւը վըկայ,  
Թող ես սասկիմ ասելի՛  
Աստուածներուն եւ առանց  
Բարեխօսի՛ չարաշար  
Դժնէ մահով, թէ երբեք  
Ունիմ ատանկ մըսածուու.

Բայց թշուառիս հոգին սաստիկ կը տանջէ  
Միրական ախտը երրիթօ,  
Եթէ այս հին ցաւերուն  
Աւելցնելք դուք նորեր:

## ԽԴԻԳՈՍ

Լաւ, թող երթայ ատիկա, նոյն իսկ ինձի  
Հարկ եթէ լլայ սատկիլ, եւ կամ անպատի  
Բանի երկրէս սարազրուիլ. զի ես քու  
Սրտանմիկ բերանիդ վրայ կը զըթամ  
Եւ ոչ ատոր. ատիկա միշտ պիտի 'լլայ'  
Ո՛ւր աւ ըլլայ՝ ինծի համար ատելի:

## ԿՐԵԱՆ

Կը զիշանիս, սակայն բռնի եւ ցաւով.  
Բայց բարկութիւնը անցնելուն՝ պիտի՝ 'լլաս  
Դու ինքրդ թեզ համար սաղտուկ. այգիխոի  
Բընութիւններ իրենք իրենց պատիծ են:

## ԽԴԻԳՈՍ

Բայց ըլլողոււս պիտի դուն զիս, չելլան գուրսու

## ԿՐԵԱՆ

Զընանցըւած քենէ ահա կը մեկնիմ,  
Բայց ես ասոնց մէջ մինւնոյն եմ յաւէտ:  
(Կը մեկէի:

## ՊԱՐ

Տիկին, ինձն կը զանդադիս  
Պալատ տանիլ զանիկա:

## ՅՈՒԱՆՏԵ

Նախ գիտնամ ինչ բանի վըրայ է կըոիւն:

## ՊԱՐ

Խօսքէ ծընած կասկածնէր  
Տարսամ. անճշդոն իսկ սակայն  
Կը կըծէ սիրաը մարդուն:

## ՑՈՒԱՆՏԵ

Խծքիծն երկու կողմէն է:

## ՊԱՐ

Ալ՞:

## ՅՈՒԱՆՏԵ

Եւ ի՞նչ բանի վրայ:

## ՊԱՐ

Կը բաւէ, կը բաւէ:  
Ցաւի մէջ է երկրն.  
Խօսքը թող մընայ հոն  
Ուր որ կանգ առաւ հուսկ:

## ԻՆԻԳՈՅ

Տես թէ զուն ինչ կ'ընես, բարի ունիս միտք,  
Բայց կը լըքն արիւնելով սիրութ' զիս:

## ՊԱՐ

Խշխան, սօի եւ կը կրկնեմ,  
Պիտի՝ լայի անզգամ  
Եւ կորուսած ինելո ու միտք  
Վըտարէի եթէ քեզ,  
Որ իմ երկրըս սիրուն  
Սուր ցաւերէ ինոցանզուած  
Ուղիղ ճամբէ վարեցիր:  
Մեր առաջնորդը եղիր՝  
Եթէ կրնա՞ս հրմակ ալ:

## ՅՈՒԿԱՏԵ

Աստուածներուն անունով, ով Թագաւոր,  
Տեղեկացըր եւ ինձ թէ ինչ պատճառներ  
Վառեցին քու մէջ այդքան մնձ բարկութիւն:

## ԻՆԻԳՈՅ

Պիտի՝ սեմ, ով արկին, — (զի քեզ ասոնցմէ  
Վէր կը յարգեմ) — թէ կրքէն ինծի գէմ  
Խնձափսի՞ զաւ խորամանզըր է նննգժոռ:

## ՅՈՒԿԱՏԵ

Խօսէ՛, կոռուին նիւթն ինձ յստակ բացպարէ:  
ԻՆԻԳՈՅ

Կ'ըսէ, Լայոսն ըսպանողն ին եմ եղեր:

## ՅՈՒԿԱՏԵ

Ի՞ր գիտութեամբ՝ թէ ուրիշէ լըսելով:

## ԻՆԻԳՈՅ

Առաւ ինծի զրկեց գուշակ մ'ապիրատ,  
Եւ իր կողմէն ինք իր բերանը փակեց:

## ՅՈՒԿԱՏԵ

Արդ զուն մէկդի թողլով ատոնի՛ ինձ լըսէ.  
Գիտցիր որ զի կրնար կարդալ մահացուն  
Ապագան, արդ փորձով ցուցնեմ պիտի քեզ:  
Պատօգամ եկաւ ժամանակաս լայոսի.  
Տուողը ֆերոսը չէր, այլ իր պաշտօնեայն,  
թէ ան ունի ճակատազիր մեռնելու  
Իր որդիէն՝ ծընած ինէ եւ իրմէ.

Եւ զանիկա՛ ինչպէս համբաւը կ'ըսէր՝

Օտարական աւազակներ կը սպաննեն  
Եռուզիի մը մէջ. տըղան որ ծընաւ՝  
Հազիւ երգ օրուան էր գեռ՝ ինք լայոս  
Առաւ կապեց անոր ուսքին յօզուաներն  
Ու զայն նետել տըլաւ օտար ձեռփերով  
Վնամաշել լեռ պար Ապողոն  
Զըկատարեց պատզամը. ոչ անկա  
Ըսպաննեց իր հայրը, եւ ոչ ինք լայոս  
Ըսպանուեցաւ իր որդիէն, որդէ շատ  
Կը զարկուրէր գուշակ ձայնին պատզամներն  
Այսպէս էին սահմանուած. հոգդ շըլւան  
Մտոնք Ասուուած ինչ որ ուցէ ճանցընել,  
Եատ գիտութեամբ կրնայ ցուցնել յայտնապէս:

## ԻՆԻԳՈՅ

Անդ խօսիերուն ի լուր ինչպէս, ով արկին,  
Սիրոս ու հոգիս կը գըղորդին զեր ի վայր:

## ՅՈՒԿԱՏԵ

Ի՞նչ հոգերէ մըրըկուած կ'ըսես զուն այդպէս:

## ԻՆԻԳՈՅ

Կարծեմ քենէ լըսեցի եւ՝ թէ ինչպէս  
Եռուզիի մը մէջ լայոս սպանուեցաւ:

## ՅՈՒԿԱՏԵ

Այդպիսի լուր մ'ինչեց եւ գեռ չի լըոեր:

## ԻՆԻԳՈՅ

Եւ ուր տեղի ունեցաւ այդ պատահարն:

## ՅՈՒԿԱՏԵ

Երկիրն ունի Փովկիս անուն. կը տանի  
Գէպ ի նոյն տեղը ճանապարհ մ'երկշաւիդ  
Դաւլիայէն եւ Դելփիսէն:

## ԻՆԻԳՈՅ

Եւ ուր պահան

Առեն անցաւ անկէ յետոյ:

## ՅՈՒԿԱՏԵ

Գըրեթէ  
Քիչ առաջ քու երեւալէդ՝ ուր երկրիս  
Իշխան եղար՝ փաղաքն հնչեց այդ ձայնով:

## ԻՆԻԳՈՅ

Ո՛վ Արամազգ, ի՞նչ պիտի նես զուն ինծի:

## ՅՈՒԿԱՏԵ

Իդիպոս, ի՞նչ է որ կ'անցնի քու մոքէդ:

## ԻՆԻԳՈՅ

Մի՛ հարցըներ գեռ ինձ. բոէ՛ թէ լայոս  
Ի՞նչ հասակի մարդ էր եւ ի՞նչ ըսնութեամբ:

## ՅՈԿԱՍՏ

Յաղթանդամ, գլուխը նոր ճաղկած ճերմակով. կերպարանքով ալ շատ հեռու չեր քենէ,

## ԻՒԽՊՈՍ

ԱՇ եղանկ ինձ ըլւառիս. արդ ես ուրեմն ինձ գէմ յանգէտս ահեց նզովքներ պարսեցի:

## ՅՈԿԱՍՏ

Ի՞նչ կ'ըսես, չեմ համարձակիր, ով արփայ, նայիլ երեսդ:

## ԻՒԽՊՈՍ

Կը գողամ, շատ կը վախնամ Որ կիւսն յստակ տեսած ըլլայ. զուն սակայն Պիո' հաւաստեն՝ եթէ պատմես բան մըն ալ:

## ՅՈԿԱՍՏ

Կը սարսափիմ. խօսէ՛ սակայն, պիտի 'սեմ ինչ որ գիտեմ:

## ԻՒԽՊՈՍ

Քիշ մարդերով զընաց ան, թէ հետն ունէր անձնապահներ բազմագունդ, ինչպէս վայել է որ արփայ մ'ունենայ:

## ՅՈԿԱՍՏ

Ընդ ամէնն հինգ էին, քարոզ մըն ալ կար, եւ կառք մը լոկ լայսոն առած կը տանէր:

## ԻՒԽՊՈՍ

Վահ, վահ, ամէն ինչ պարզուեցաւ: Եւ ով էր Որ այս բաները ձեզ պատմեց, ով տիկին:

## ՅՈԿԱՍՏ

Մառայ մը. ինք պատմեց գերծած մազապուր:

## ԻՒԽՊՈՍ

Այս վայրկեանիս արբունիքին մէջ է ան:

## ՅՈԿԱՍՏ

Ո՛չ, երբ անկէ ան հոս եկաւ ու տեսաւ Քեզ գահին վրայ եւ շիրմին մէջ լայսոն, Զեռքէս բռնած ինէ ինդրեց աղալից Որ դաշտ յըղեմ զինքն արածող հօտերուն, Որպէս զի բնաւ քաղաքն աչքին չերեւայ: Եւ առ զանի յղեցի, զի այս ըստուկ մարզն Արժանաւոր էր աւելի մնե շնորհի:

## ԻՒԽՊՈՍ

Հնամբ է փութով մարդ գրկել՝ զինքն հոս կանչել:

## ՅՈԿԱՍՏ

Շատ հեշտ. ինչո՞ւ սակայն կ'ուզես կանչել զայն: իդրագոս

Կը կասկածիմ անձիս մասին, ով տիկին, Ան նիւթին վրայ ինձի շատ բան ըստեցաւ, Ռւսոի կ'ուզեմ զանի անգամ մը տեսնել:

## ՅՈԿԱՍՏ

Ան պիտի զայ. բայց արժանի եմ ես ալ Գիտնալու՛ ինչ բան է որ քեզ կը տանջէ:

## ԻՒԽՊՈՍ

Ինկած սուզուտած կասկածներու մէջ գժնէ՛ Պիտի չծածկեմ քենէ. եւ այս գէպիս մէջ Ո՞ր բան ըգբեզ լամին պիտի պատմէի: Կորընթացի Պլիբրոսն ինձ հայր գիտեմ, Եւ ունիմ մայր գորիացի Մերորէն. Քաղաքացւոց մէջ ամենէն մնձն էի Համարուած՝ երբ գէպը մը աեղի ունեցաւ Գարմանալու արժանի. ոչ եւ սակայն Ալժանի իմ տազանաներուո՛ հոգերու. Խրանանութեան մը մէջ սաստիկ զինով մէկն Ըստ թէ ես որդի մ'էի կարծեցնալ իմ հօր. եւ ես թշնամանուած՝ գժուարաւ Կրցայ ես զիս բռնէլ այն օրն Յաշորդին կանուխ զացի գանգառեցայ հօրս ու մօրս. Նախատական խօսքն անոնք շատ զարմացուց. Ես գոն մնացի, բայց խօսքն ինձ ցաւ կու տար [միշտ]

Մօրմէս' հօրմէն զաղառուկ Պիւթով զընացի. Խնդիրքս որուն համար զացեր էին եօ՛ Զըկնարար քերուս. յայտնեց ինձ սակայն Ուրիշ բաներ անազորյն, գժնէ, ժանոտ. Երբեւ թէ ես մօրս հետ պիտի պակէի Եւ ծընէի ցեզ մ' տաելի՛ մահացուաց Եւ ըլլայի զիս ծընող հօրս ըսպանու: Աս լըսիով՝ ասուկերուն վրայ չափեցի Փախուստս, ու ինք զինքըս ըրի տարագիր Կորընթոսէն, որպէս զի մի՛ գուցէ ես Զարհուրելի գուշակութեան ֆարտականքն Հօն իմ անձնու վըրայ տեսնեմ կատարուած: Ու կը հասնիմ հոն ուր ըսիր գուն ինձի թէ սպանուեցաւ լայսու, եւ քեզ, ով տիկին, Մըորէ ըրէ, պիտի պատմեմ սաուզութեամբ: Ճամբու 'նթացքիս երբ մօտ հասայ հառւզույն, Քարոզ մը հոն եւ մարդ մ'յովակ մը հեծած՝ ինչպէս ըսիր ինձի՛ գիմացը երան: Կառքին վարիչն ու ծերն ինքնին զիս ճամբէն կը վանէին բռնի, իսկ ես քարկացած՝

Կը զարնեմ զիս ճամբէն վահող վարիչն։  
Այն ատեն երգ կառքին մօտէն կ'անցնէի,  
՛Երբ հազի թէ զիս մեսած՝ կ'իշեցնէ  
կրկին կրկին զիլուս մշտակն իր մորակն։  
Ան սոսկալի կը բեց պատիժ. իսկ եւ իսկ  
Զեռքին բիրովս հարուածուելով՝ կը գլորի  
կառքին մէջէն ընդուս յորսայս. կը սպահնեմ  
Զանոնք ամէնքն։ — Իսկ արդ եթէ այն սոսրն  
իրացընէ Լայոսն<sup>1</sup> է, ով աելի  
Թշուառ քան զիս. ով աելի ատէի  
Վստուածներուն. օրէն չէ ոչ սոտարի,  
Ոչ բընիկի զանիկա տուս ընդունիլ։  
Հետո խօսիլ, այլ վատրել իր տունէն։

Եւ ուրիշ մարդ չէ, այլ նոյն իսկ եւ իսկ  
Որ կուտեցի այս անէժքներն իմ զիլուս։  
Եւ պղծեմ անկողինն իմ ձեռքիքն  
Ըսպահուածնին. արդ չէմ ծընունդ մ'ապիրատ,  
Համակ անէժք, եթէ պէտք է ափորուիմ,  
Ու վտարանիս պէտք է երեք ըստնոնեմ  
Ոչ իմինսներս, ոչ ալ մտնեմ հայրենիք.  
Թէ ոչ՝ պիտի ամուսնանամ մօրըն հետ  
Եւ ըսպաննեմ Գոլիբոս հայրս՝ որ ծըլաւ  
Զիէն սրնուց. ուղիղ պիտի շըխորչի  
Մէջին երգ զատէ թէ անոնորմ ստուածներն  
իրենք բերին այս ալունէրը զիլուս։  
Սաւոր մնեութիւն ստուածներս, արդ ես բնաւ  
Բնան այդ օրը չըտննեմ, այլ երթամ  
Մարդոց մէջէն կորուոիմ անէետ՝ զիս զեռ եւս  
Զըտեսած այդքան պղծութեամբ շաղախուած։

## ՊԱՐ

Մենք ալ, արքայ, այդ երկիւով կը ծըփանք.  
Բայց յոյսը մի կարեք, մինչեւ որ լըսես  
Անկէ՝ որ քիչ ատենէն հոս պիտի լ'այ։

## ԽԻՒԴՈՆ

Քըշիկ մը յայսը զոր ունիմ արդարեւ  
Մի միայն այդ խաշնարածն սպասելն է։

## ՑՈՎԱՍՏ

Երբոր ան զայ՝ քու միափըդ ի՞նչ ընել է։

## ԽԻՒԴՈՆ

Ահա. խօսքին անոր եթէ նոյն ըլլան  
Գուկիններուդ հետ, ալ վախու քան չըկայ։

1. Կը կասկածի միայն թէ գուցէ Լայոսն ըլլայ  
սպանուածց. բայց չի գիտէ առկաւին թէ ինքը լա-  
յոսի որդին ըլլայ։

## ՑՈՎԱՍՏ

Ինչ զաւ ի՞նչ կարեւոր քան լըսեցիր։

## ԽԻՒԴՈՆ

Ծոփի թէ այն հովին քսեր էր որ զայն  
Ըսպաննեցին աւազակներն։ Արդ ուրեմն  
Եթէ նոյն թիւն ըսէ, ես չեմ ըսպանողն։  
Զի չէ մէկ մարդը հաւասար շատերու։  
Իսկ եթէ սէ թէ ուղեւոր մարդ մըն էր  
Որ ըսպաննեց, ալ տարակոյս չի մընար  
Եւ ոնիրն իմ զիլուս վըսայ կը գլուխ։

## ՑՈՎԱՍՏ

Գիտցիր որ այս խօսքը շատոնց է ըստած,  
Եւ արդ ան չի կրնար գառնալ փոխել զայն։  
Ինծի պէս զայն ամբողջ քաղաքը լըսեց։  
Այն իր առջի պատմածէն ետ իսկ գառնայ,  
Ով իշխան, ինք երեք պիտի ըստովնէ  
Իրաւունքով եւ ուղղութեամբ Լայոսի  
Ըսպանութիւնը, զի Փերոն ինք ըսաւ  
Թէ ան պիտի մոնէր ձեռքին իմ որուոյս։  
Եւ սակայն այն թշուագը զայն շըսպաննեց,  
Այլ առաջուց մնուա. ասէկ յետոյ ես  
Զըհաւատամ պիտի ոչ մէկ պատզամի։

## ԽԻՒԴՈՆ

Լա կը խորհիս, բայց յըզէ մէկն որ կանչէ  
Այն խաշնարածն, անհոգութիւն մի ըներ։

## ՑՈՎԱՍՏ

Պիտի յըզեմ փութով. եկուր արդ պալատ,  
Պիտի չընեմ ոչ մէկ քան քեզ անհանոյ։

## ՊԱՐ

Ուր էր թէ բախտ ունենայի պահելու  
Մեծարելի սրբութիւն իմ խօսքերուս  
Եւ գործերուն մէջ, որոնց վրայ կը յենուն  
Վէճ օրէկներն եթերային երկնքինն,  
Ուր ծընած են, և որոնց հայր է միայն  
Ինքն Ոլլմասո. եւ չըտրւաւ ծնունդ անոնց  
Ոչ մահացու բնութիւն մարգու, եւ ոչ ալ  
Զանոնք պիտի քընացընէ մոռացօնքն։  
Անոնց մէջ մնծ ասոուած մը կայ չըծնեցող։  
Գոռողութիւնը կը ծընի բռնաւորն.  
Եթէ արքայսն մասնէ ինքինքն անխոնէմ։  
Եղանաւոր գործերու, զայն կը հանէ  
Գոռողութիւնը վեր զազաթն, եւ անկէ  
Կը նետէ զայ՝ ուր կուուն չի զաներ սորի։  
Եցին ասոուածը չընանէր ի գերիւ

Ճիգերը մեր ի փրկութիւն քաղաքին։  
Պիտի չդադրիմ պաշտպանութիւնն հայցելէ։

իսկ եթէ մէկը ձեռքով  
Եւ կամ խօսով զնթանայ  
Յաւակնօրէն, չունենայ  
Արդարութեան զախի, յարգանքն  
Աստուածներուն զահոյքին,  
Ճակատագիր մը ջրւառ  
Թող անիր վրայ բռնանայ  
Չոռողութեանն համար ժանու;  
Եթէ դիմէր է զամաներ  
Եղեռնաւոր, և գործեր  
Գործ ամպարիտ, կամ պղծեր  
Սրբութիւններ՝ քրէփեռ  
Ծըսածումուն, մկ սրտէն  
Պիտի զանէ ոուր օլապներն  
Խղճմբանիթի. թէ յարգի՝  
Են այս գործերն, յարդ ինչ պէս  
Քօրինելու ինձ պարե՛ն:

Ա՛լ պիտ' երկրի անգըռութ պ'րտը<sup>1</sup> չերթամ  
Երկրպագու, եւ ոչ մհենան Ալքսի,  
Աչ Ալիմպոս, եթէ երբեք լցուցուին  
Պատով բոյոր մահացուաց այս պատամանոն<sup>2</sup>,

Բայց ո՞վ հզօր Արամանդ,

Եթէ իրաւ է որ այսպէս կը կոչուիս  
Տիեզերքի միանեծան տէր իշխան,  
Թոյլ մի՛ տար որ վրիփի եւ ոչինչ,  
Յաւերք անման պետութենէդ,

Զի անա կը սաղման

Լայռուի հին պատգամներն.

Ապառի մի՛ մեծառու ին

Եւ կը Կորչի աստուածներուն պաշտամունքն  
(Շարութակելի)

1. Գիշեր կ պատիւ, որ սովորաբար պարերով կ'ըլլուր
  2. Ալարին է՝ Գիշերիւ:
  3. Ալարին է, ոչ առաստները պիտի պաշտե, և  
և ոչ աշ պատամենք հաւատեմ, եթէ բույր պա-  
րաներ ճատուի այսինքն հաւատեմ ցացոցին ամեն-  
ճառաւ:

## ԲԱՆԱՏԵՂՑՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

### (ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆ ՄԸ)

४८

«Քերթողը կրակամիջ մէջ է որ կը հաւաքէ իր քեղմը որով քամաստեղծութիւն կը հիւսուի. բայց երբ իր քամաստեղծութիւնամը կը փորձէ կրակամիջ բարեղեցի, ամ կը քամասայ և կը քամաս շռուգը եղաւը ամ ամը Ալեքս եղակը կը զպչի՞. - Այլ սկ պիտի չզամամա երկիր, ես որ քամակամ եմ երազերուու աշխարհն...»

Montherlant

Դասական սահմաննը՝ Բայց ուր է անի-  
կա, և ինչ մատով պիտի քողազերծէր իոր-  
հորդող ձեր մտին առջև։ Հարցումը գրեթէ  
անհանցանելի գժւարութիւն մը կը յարո-  
շանէ։ Եթր առաջարդից հարցարկան այ-  
սերկոյթին մէջ ձեզի խօսիլ քնարին խոր-  
հուրդներուն շուրջ յաւակնութիւնը շտանիմ  
լեցնելու պարապ մը որ կախարդուած է  
միշտ հոգիին ցոլքերէն։ Իմ նպաստակ պիտի  
ըլլայ գոնս Քիչ մը տարստամութիւնն վերցը-  
նել։ Ոսնէ Քիչ մը սիրելի դարձնել ձեռք  
այն գեղեցիկ ճիւղը որ քերթողութիւնն է։  
և որմէ կը փախչի մարդիկ, ինչպէս պիտի  
ուզերին խոսափի սարսափի կտանգէ մը։  
Բայց անոր շրթներէն համբուրուած ճակատ-  
ները սատսափեղն մաքրութիւն մը ունին։  
և անոր ձայնը գիտէ բորոյ մրմունչները,  
քաղցր և անհուն թրթումները թաւալող  
ինկունուկ։

Ու պիտի փարձեմ առաջնորդել ձեզ բա-  
վկին մէջ ուր մայլ պայծառութիւն մը կը  
տարածէ իր թովիչ մեղմութիւնը. և ուր գուք  
պիտի անցնինք այնպիսի խորոնկ և անսահ-  
ման ջայի ինքնուրու այնմէ որոնց մէջ ոչ թէ  
միայն պիտի առենք ձեր գէմքը, այլ ժիա-  
ծանը ձեր լոյնէ հոգիին և զայցէ պատրան-  
քին ձեռքը միայն զիմեր հիւսած ըլլայ  
կրկնուող այս երևայթին շուրջը, և գուք ան-  
դրագուանալով գեղեցիկ պատահարին, ոչինչ  
գտնէք մնացած ձեր մատաշիարհն մէջ, ոչ  
ինչ ծայրը ձեր մատաներուն՝ որոնք բռնած  
էին պահ մը գիտական թէթնունիկը ուկե-  
թե. յաւերժական զրոյց ու ես պահ չափ-  
սուամ այս վայրկեաններուն համար որոնք  
անկասկած պիտի առաջնորդեն ձեր հոգին  
տիրութեամբ երցունքով ծանրաբռն դէպ-  
ի աղքիւրը երգին Բայց մայն քանակ 4 հ-  
ռու ենք գիտական աղքիւրէն: Ես արդէն  
երբ վեցին բարա կիսէ, ատշոյն մեղմամուն,  
կարմրի սափրոն այս խորհուրդին, ձեզմէ

